

# ՀԵՆՉԱԿ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՕՐԿԱՆ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ՏԱՄՆԵԽՈՒԹԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 6

1905, ԴԵԿԵՄԲԵՐ

## ՐՈՊԵՆ

Ճակատագրական բոպէի մը մէջ ենք: Տիեզերական պատմութեան մէջ թերես եղած չէ շրջան մը՝ այնքան խիտ ու խոր դրուագուսծ՝ յանկալճահասուդէպէքերով՝ որքան ներկայ թուականը: Դէպէհը, որոնք կը թաւալին՝ տեղ տեղ տնիուսափելիօրէն արիւնով ու աւերով հիւսուած՝ զիրենք բնորոշող մարդ կօգուտ դրոշմ մը կը կրին: Այս շրջանը՝ պատմութիւնը չէ միջնադարեան ոխերու, քանդումի ու կոտորումի բռնակալութեան, գրաւումի ու աշխարհակալումի ցանկորդութեան, այլ շրջանն է՝ ուր մարդ կային պատմութիւնը ազատագրումի դիւցազներգական էջ մը կը բանայ: Մարդկութիւնը հիւսնդ կը զգայ ինքդինք անարդարութեան ու բռնապետութեան թագերուն ու գահերուն բեռին տակ և իր իրաւունքներուն՝ գիտակցութեամբը զրահաւորուած՝ կ'ընդ վզի, կ'ոգորի, կը մարտնչի՝ վերջնական խորտակումով մը տապալելու և ճզմելու համար Մոսկովական վիշապը, թաթար Տզրուկն ու Մահմէտական Մողոքը: — Դէպէհը ու իրողութիւնները ցնորատուօրէն կը հասնին իրարուեամէ, իրարու կ'ընդ հարին ու զիրար կը խափանեն՝ չնչասպառ թողլով մեզ մեր անձկոտ ու ստրուագին հանդիսատեսութեանը մէջ: Քաղաքական աշխարհի հորիզոնները կը մթնան ու կը լուսաւորուին, չարաշութօրէն կը փայլատակեն ու արշալուսաւէտ կը նշուլեն՝ յախուռան ու գահավէժ յաջորդականութիւններով:

Ռուսական կայսրութեան վիթխարի զանգուածը կը փոթորկի ահագնադզորդ: Ազատութեան հրաշափառ երազը անգամ մըն ալ կը մարմնանայ ու արիւններու ու կրակներու շառագնագոյն ամպի մը վրայ թեատարած՝ կը սաւառնի հոն եղերականօրէն: Խաղաղութիւնը դեռ հեռուներն է, բայց հոգեվարքի հոընդիւններուն մէջէն կը լուսին արդէն բերկրութեան ու յաղթանակի աղեխարչ ու խելայեղ կանչուըռատուքները: Կովկասը իր բաժինն ունի բոլոր այդ յոյսի ու յուսահատութեան, ցաւի ու երանութեան գալարումներուն, — բոլոր այդ երկունքն մէջ... Ու կովկասահայութեան համար, մանաւանդ, վայրկեանը յդի է ու բազդորու:

Ասդին, դարաւոր ոճիրներու գարշանքին մէջ նեխած թուրքիան՝ իր ժանտ ու պժդալի իսկութեամբը

աշխարհի առջև մերկացած՝ ուրիշ տեսակ տագնապներէ կը թոթուըարի: Հոն բռնապետութիւնը երեսութապէս գեռ ամուր կը մնայ իր անիծուած գահուն վրայ ու դաժանօրէն կը որջանայ իր եղեռնի ու սաղբանքի մութ պարիսպներուն ետին: Բայց հարիւր հազարաւոր զահներու դահիճները՝ իրենց մորթելէ մաշած դանակները նոր խողիսպումներու համար սրած ատեննին խոկ՝ կը զգան, կը տեսնեն՝ թէ Արդարութեան վերջնական պատուհասները կ'ուրուագծուին հետզհետէ ու կը սպառնան իրենց գլխուն: Միացեալ եւրոպայի նաւային ցոյցը՝ Մակեդոնիոյ ելեմտական քօնթրոլը հարկադելու համար՝ ո'րքան ալ փրկարար կամ գէթ շափով մը դարմանատար բնոյթ չունենայ օսմաննեան կայսրութեան միւս տառապեալ ու մաքառող ժողովուրդներուն համար, սակայն և այնպէս միսիթարական ու համոզիչ ապացոյց մըն է՝ թէ Պետութիւնները կրնան՝ իրենց շահերուն խոկ՝ զիտակցութեամբը և հակառակ իրենց ներքին անյաղթելի կարծուած մրցակցութիւններուն՝ համաձայնիլ դրականապէս՝ սանձելու և բռնադատելու համար թուրք բռնապետութիւնը բարեկարգութեան կենսական զիջումներու:

Ու այս հաստատումին ներշնչած պղտիկ գոհացումէն վերջ՝ կարելի չէ սակայն չի մորմոքիլ՝ երր աշքի առջև կ'ունենանք թուրքիոյ գժբաղդ ու խեղուող աղգաբնակութիւններուն այդպիսի կարելիութենէ մը օդտուելու սրտամմիկ անկարողութիւնը՝ գէթ անմիջական կերպով ու իրենց ներկայ պայմաններուն մէջ: — ի՞նչ կ'ընեն գոնէ անոնք՝ գիմագրաւելու համար վաղուան ձեռնառու հաւանականութիւնները և անոնց մէջէն տիրաբար քաշել կապտելու իրենց փրկագործման ու վերաշինութեան անհրաժեշտ տարրերը... Հոս՝ եթէ Ընդզումին ըստուն ու հոյակապ ժէսթերը աշխատան հաղուագէպ են դեռ, գէթ Տառապանքը, հպատակ ցեղերու խուլ, համըր, օրհասական տուայտումը, Երկունք ունի... Ցաւագի՛ն հարցում, որուն կարելի չէ բալորովին ժխտականօրէն պատասխանել, բայց որուն կարելի չէ՝ միենայն ատեն՝ վստահարար ու առանց պատարանքի կամ ինքնախարէութեան՝ դրական պատասխան տալ: Եթէ յուսուհատութեան, վրէժի ու հաւատաքի հոգին երբեմն կը պոռթկայ ու կը պայթի հոս՝ յեղափոխական մոլեգնութիւններով, հապա ի՞նչ է ամրոց սա հսկայ անշարժութիւնը սորկական ժողովուրդներու, որոնք բռնութեան զանգուածեղ ճշշումին ու մահացուցիչ հարուածներուն տակ ծուած, տա-

վասկցած՝ կը տքան հեւասովառ ու անմոռւնչ, հազիւ լացի, պաղատանքի ու օգնութեան ձայներ համարձակելով... Ու քանի՛ նորանոր վտանգներու սպառնալիքը կը շեշտուի, քանի՛ նորանոր աղէտքներու մղձաւանջը կը մօտենայ՝ ա՛յնքան կարծես աւելի տմոյն, աւելի խորտակուած ու աւելի արիազուրկ երեսյթով մը կը պարզուի թուրքիոյ հալածուած ու արիւնաքամ ժողովուրդներուն պատկերը, որ պատկերն է ու կը մայրաւէտ սպանդանոց առաջնորդուելու պատրաստ մարդկային եղկելի երամակներուն...

Ի՞նչ կ'ընեն, սակայն, անո՞նք, այն մեծ ու փոքր, ոյ թէ անուանապէս դոյ մարմիններն ու կազմակերդութիւնները, որոնք այդ թշուառ ու դատապարտըւած համայնքներու անունով կը գտնեն իրենց գոյութեան իրաւունքը, և որոնց հրամայական պարտականութիւնն է վարել այդ ժողովուրդներուն ճակատագիրը:

Հայկական իրերու ու գործերու կացութիւնը ծանօթ է արդէն, ու ամենքս ալ գիտենք անոր ողբալի պատճառներն ու դժբաղդ հետևանքները: Բայց աւազելու տաեն չէ՛, և ո՛չ ալ ամուլ դատափետումներու և ջլատիչ քաշքուքներու: Խոկ անփոյթ անտարերութիւնը և եսանուէր այլուրութիւնը ամէն ժամանակէ աւելի մեղապարտ ու դաւաճանօրէն ոճրագործ հանգամանք մը ունին ներկայիս՝ ազգային ճգնաժամին հանդէպ:

Անհատական անձուկ նկատումները, ունայն կեցուածքներն ու տարամերժ տեսակէտները պէտք է մոռցուին, կամ գէթ լրեն, զանց առնուին, վայրկեան մը: Թո՛ղ ամէն մարդ իր բաժինը բերէ՛ սրտազին ու համեստ կամւարութեամբ՝ ազգային ինքնապահպանումի գերազանց գործին: Թո՛ղ ջանքեր ըլլան ամէն կողմէ, բաղձանքներ, ծրագիրներ մէջտեղ նետուին, թո՛ղ ազգօգուտ միջոցներ ծեռնարկուին: Եւ աւելի՛ ազէկ, եթէ անոնք հաւաքական ու համազգային հանգամանք մը ունենան: Թո՛ղ կեանք ու չարժում կենայ ամէն հայ համայնքներու մէջ, այլ մանաւանդ զանոնք իրարու բերող, անոնց կորովներն ու կարողութիւնները կազմակերպուած ճիգի վերածող հոսանք մը ստեղծուի, եթէ կարելի է: Այս բոլորը չի կրնար ամենադոյզն չափով գժուհ ընել անո՞նք, որոնք յեղափոխական գործունէութեան տաֆանքուած ճամբուն մէջ միշրճուած՝ չեն կրնար յամենալ ու խանդավառուի քաղլուսի նո՞յնիսկ միխթարական երեւոյթներէ: Հնչակեան կուսակցութիւնը բարեացակամ ու համակար աշքով պիտի նայի միշտ այդ ուղղութեամբ ըլլալիք — որովհետեւ գեռ եղած բան չի կայ — բոլոր փորձերուն ու փորձութիւններուն՝ կը բաւէ որ անոնք անկեղծ հայրենամիրութեան ու համոզուած նուիրումի ոգիէ մը բարձր ու մղուած ըլլան:

Ասեւն է, նաև որ համագործակցութեան և համերաշխութեան գաղափարներն աւելի զրական հողի վրայ հաստատուին ու գործնականապէս մշակուին թուրքիոյ բոնաւոր բէժի ին շարիքներուն ենթարկըւած այլացեղ՝ մասնաւորապէս Հայ և թուրք՝ տարերուն միջև: Այս տեսակէտով նշանակութեան և լուրջ նկատուութեան արժանի են՝ վերջերս՝ դրանսական

մամուլին մէջ՝ Սուլթանի քեռորդի իշխան Սապահէտոինի Հայերուս ու զղոծ կոչն ու անոր հետեղող յաւելւածական մեկնութիւններն ու յայտարարութիւնները: Օսմաննեան ազատական տարրերը ներկայացնող մարմիններու երկրորդ մէկ համաժողովը թերես առաջինէն աւելի օգտակար ու նպատակայտրմար պիտի կը նայ ըլլալ՝ եթէ աւելի անկեղծ ու այլապէս մաքուր ու անշահախնդիր հոգեբանութիւն մը կարենան ու նենալ այսօր երիտասարդ-թուրքիոյ ախոյեանները, ինչ պէս յուսաւ կուտան իշխան Սապահէտոինի խօսքերը: Եւ թերես, այս անդամ, կարելի ըլլայ որոշ համաձայնութիւն մը՝ թուրք բանապետութիւնը տապալելու ծրագրի մը չուրջ՝ որ խոստանար ապահովել ու երաշխաւորել, միանդամայն, ոչ-իսլամ ցեղերուն ազգային պահանջներուն գոյացումը և վարչական ինքնուրոյն գոյութեան ստեղծումն ու պահպանումը: Եթէ համաձայնութիւնը ամբողջապէս կարելի չըլլայ ալ, հանդիպում մը, խորհրդակցութիւն մը ապահովար պիտի նպաստէր իրար աւելի հասկնալու, կարդ մը թիւրիմացութիւններ փարատելու և ապադայի համար հասկացողութեան հող պատրաստելու:

Իսկ ինչ որ ամենէն առաջ, ամենէն աւելի ու ամէն վայրկեան պէտք է մեզի՝ որպէսզի չընկճինք ազգովին այս երկարագուած ճնաժամին մէջ՝ ճշմարիս պարտականութեան բացարձակ գիտակցութիւնն է: Զի՞ կրնար ըլլալ արդեօք որ հարազատ հայրենասիրութեան հզօր ու համայնավար չունի հայ մըթնոլորտին մէջէն և մաքրագործէ, պայծառացնէ զայն կեղծիքի, վատութեան ու մատնութեան բոլոր ապականութիւններէն, որոնք կը նեխին ու կր նեխին հանտակաւին: Զի՞ կրնար ըլլալ՝ պիտի չըլլայ՝ արդեօք — որ Ստրկութեան ու խտաւորները խոզմահարին վերջապէս, և զգան՝ թէ ի՞նչ անագորոյն ոճիր մըն է զրը կը գործեն Ազգին դէմ... Ո՞ւր էր՝ թէ վեհանձնութեան, անձնուրացութեան, եղրայրութեան, հաւատքի ու զոհաբերութեան հոգերուի համերգ մը յանկարծարձրանար Հայութեան լանջիքէն ու երիտասարդ կորովներ ու հրաշագործ զիւցազնութիւններ ստեղծէր, շղթայազերծէր ամէն կողմէ...

Հայ յեղափախական կազմակերպութիւնները գոնէ անդիմադրելի ապացոյցներով հաստատելու են այսուհետեւ՝ թէ անզրագարձած ու բոլորանութիրուած են իրենց ճշմարիս պարտականութեանը, որ կը կայանայ՝ ո՛չ թէ իրենց գոյութիւնը ապահովելու համար Ազգը վատանգելուն մէջ, այլ իրենք դիրենք՝ Ազգին գոյութեանը համար՝ վատանգելուն մէջ... Եւ անոնք ս'յնքան իմաստութիւն դնելու են Ազգին գոյութիւնը շվանդելուն... Եւ անոնք ս'յնքան իմաստութիւն դնելու են Ազգին գոյութիւնը համար պիտի իրապէս հասկացած ըլլան իրենց կոչումը, ու անկեղծօրէն ու ամբողջապէս ու արժանաւորապէս կատարած՝ այն պատասխանատու գերը, զոր ստանձնած են, և զոր տհեղօրէն կը ծանրացնէ ներկայ ճակատագրական բուռական բուռէն:



## ԹՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵՐ

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ կ. ՊՈԼՍՈՑ Մէջ

կ. Պոլիս 10/23 Հոկտեմբեր

Մեր վերջին թղթակցութենէն ի վեր վեց շաբաթներ անցան արդէն, և եթէ այսքան ժամանակամիջոցի մէջ ոչ մէկ նոր թղթակցութիւն հաղորդեցինք, պատճառը դէպքերու չգոյութիւնը չէր ապահովաբար. ընդհակառակ'ը, ուրիշ ուեէ ժամանակէ աւելի հիմա է որ Տաճկահայոց կեանքը լեցուն է անակնկալներով, սպառնալից վերահասութիւններով, խուզարկութիւններով և գեռ հազարումէկ տանջանքներով:

Այն պահուն, ուր մեր վերջին թղթակցութիւնը կը գրէինք, Վարդանեանը աճապարանքով մահուան դատապարտուած էր Պոլսոյ եղեանադատ Աստեանին առջև, մինչ Ամերիկեան գեսպանատունը ո՛չ մէկ պահանջ ներկայացուցած էր տակաւին: Բայց անկէ ի վեր տեղեկացած պէտք է ըլլաք որ թէ՛ Վարդանեանի և թէ՛ Աֆարեանի համար Միացեալ-Նահանդաց ներկայացուցիչը մետասաներորդ ժամուն՝ թէև ազդու միջամտութիւն մը ըրաւ, որով Վարդանեան ստոյգ ու անմիջական կախազանի մը ճօճումէն ազատեցաւ առժամապէս, իսկ Աֆարեան, որ ո՛ւէ յանցանք չունի, հաւանօրէն պիտի արձակուի վերջի վերջոյ և Ամերիկա վերադարձուի:

Թուրքիոյ պաշտօնական շրջանակներուն և մինչև իսկ բարձրագոյն դատարաններուն միակողմանիութիւնը անդամ մըն ալ ապացուցուեցաւ Վարդանեանի խնդրով, և բոլոր այն թրքամոլները, որոնք գլուխ կը տանէին օսմանեան արդարադատութիւնը (?) ջատագովելով, ահաւասիկ տեսան հիմա որ Հայուն դէմ միշտ աշառութիւն կ'ընեն ո՛չ միայն սոստիկանական ստորագաս պաշտօնեանները, այլ նաև կառավարութեան բարձրագոյն ատեանները: — Դուռը երբ զգաց թէ պէտք է տեղի տար ամերիկեան պահանջքին առջև, անմիջապէս ճար մը խորհեցաւ Վարդանեանի մահուան վճիռը բեկանելու. այդ ճարը թերևս շատ աճապարանօք հընարուած ըլլալուն համար, կատարելապէս փրան բաց պատրուակ մըն էր: Դուռը մայրաքաղաքիս ամեն ազգի թերթերուն մէջ հրատարակել տոււաւ սա պաշտօնական զեկոյցը թէ — «Ունճեան Արիկ է Փէնտիի սպաննութիւնը նախապէս անձնական կրքի արդիւնք կարծուելով՝ ոճրագործը մահուան դատապարտուած էր, բայց այժմ երեան ելած է թէ ոճիրը խոռոշ վարական քոմիտէի մը ճեռամբ կատարուած է ևլն. ևլն...»: Կարելի չէ երեակայել ասկէ աւելի անպարկելու սուտ մը: Թուրք սոտիկանութիւնը սոռաջին վայրկեանէն իսկ համոզուած էր թէ Ունճեանի սպաննութիւնը քաղաքական է, և ճիշդ այդպէս համոզուած ըլլալուն համար է որ սպաննութեան լուրին հրատարակութիւնը արգիլեց: Դարձեալ՝ Սուլթանին առ Օրմանեան պատրիարքն ուղաց խօսքերը լիուլի կ'ապացուցնէին թէ Վարդանեանի արարքը քաղաքական հանդամանք ունի: Եւ տակաւին հազար ու մէկ փաստեր, որոնց յիշատակութիւնը աւելորդ իսկ է, երեան կը հանեն բովանդակ տղայականութիւնն ու անամօ. թութիւնը Դրան հնարած պատրուակին՝ որպէսզի «Երեոյթը փրկելով» մէկտեղ ամերիկեան դեսպանը գոհացնէ:

Միւս կողմէն, հաւասարապէս հրէշտին սուտ մըն է այն յայտարարութիւնը զոր երլարքի քննիչ յանձնաժողովը հաղորդեց մայրաքաղաքի թերթերուն՝ ըստ ո-

րում «Վարդանեանի և Աֆարեանի պայուսակները Պիրէոն նաւահանգիստին մէջ բացուելով մէջէն պօմպաներ և պայթուցիկներ գտնուեր են...»: Ամերիկեան դեսպանատան քննութիւնը կատարելապէս երկան հանեց՝ թէ ո՛չ Վարդանեան և ո՛չ ալ Աֆարեան Պիրէոնի հետ գործ չեն ունեցած և իրենց պայուսակները երբէք հոն թողելու պէտք չեն ունեցած: Թուրք ոստիկանութեան մէկ նենգամիտ հնարքն էր այս պօմպաներու գիւտք՝ անգոյ պայուսակներու մէջ, որպէսզի այդ կերպով ծանրացնէ ամբաստանութիւնը:

Հաւասարապէս շինծու և նպատակաւոր են այն յայտարարութիւնները, որոնք այս պահուս աճախսակի կը կատարուին թուրք մամուլին մէջ, իրը թէ Պոլսոյ ամէն կողմը պօմպաներ և պայթուցիկներ զետեղած ըլլան հայ դաւադիրները: Թուրք ոստիկանը, որ տակաւին իր վրայ կրած գէնքին յատկութիւններն իսկ չի գիտեր, ամէն կողմը կը կարծէ տեսնել ու ստուգել տինամիթ, մէկնիթ և այլ պայթուցիկ նիւթեր, և ասիկա զէնք մը կ'ըլլայ կառավարութեան ձեռքը հայերը աներևակայելիօրէն նեղելու, գաւառացիներու յետին մնացորդները աքսորելու, բանտերու մէջ անմեղներ տանջելու, և նոյնիսկ խեղդամահ սպաննելու, ինչպէս եղան Արշակ անուն երիտասարդ ուսանող մը և Քօմիսիոն խանի ճաշարանապէտ Նշանը, որոնց բանտի մէջ շանձնասպան» ըլլալուն տարածայնութիւնն ալ ոստիկանութեան մէկ ճիւաղային ու եղեռնառօղ սուտն էր:

Թուրք մամուլը ամէն օր թունաւոր յօդուածներ կը հրատարակէ իսլամ տարրը հայերուն դէմ գրգռող: Ու երեակայել' որ արդ թուրք թերթերու գլխաւորներէն մէկուն խմբագրապէտը հայ մըն է, և շատ ուրիշ թերթեր ալ հայ խմբագրիներ ունին:

Երկիւզը տիրապետած է ամէն հոգիի վրայ, ամէն բերան աղօթք կը մրմռայ Սուլթանին «արեշտութեանը»: Օրմանեան պատրիարք ամէն ժամանակէ աւելի հիմա զրադած է հաւատարմական ուղերձներու պատրաստութեամբ: Բայց կարծես թէ մինակ ինքը չէր բաւեր՝ կրօնական ու քաղաքական ժողովներն ալ, ինչպէս նաև մայրաքաղաքի տանեերկու պորոտարոյ եպիսկոպոսները, հաւատարմական ստրուկ մաղթանքներ կը խմբագրեն: Հայ ժողովուրդին ինքնակոչ ներկայացուցիչները հիւ ի հիւ կուգան զիրար գերազանցել ազգուրացութեան այս գետանքարը ոողոսկումներուն մէջ: Միւս կողմէն, հայ լրտեսութեան երկու հեղինակաւոր ներկայացուցիչները՝ Քէօչէօղլու Անտոն ու Ռուբէ Եաղընեան՝ նորանոր չնորհքներու կ'արժանանան: Օրմանեան պատրիարքը Սուլթանին հ ու զ ու ր է կ'ելլէ այս անդամ ո՛չ թէ առանձին, այլ երկու յայտապէս թրքամոլ և ազգադաւ արքեպիսկոպոսներու՝ Բարթողիմէսոսի և Մեսրոպի հետ, ճիշդ ինչպէս տարիներ առաջ իզմիրեան պատրիարք Սուլթան Համիտին կը ներկայանար թրքատեաց Դրիգորիս եպիսկոպոսի հետ: Տեղն է գոշելու: «Ո՛վ ժամանակներ, ո՛վ բարքեր»...

Դէպէերը փայլակի արագութեամբ կ'անցնին մայրաքաղաքին և գաւառուներուն վրայէն. կարելի չէ՛ մէկիկ մէկիկ արձանագրել զանոնք: միայն ընդհանուր տպաւորութիւնը որակելու համար «սոսկալի» բառը հազիւ հաղ պիտի բաւէր:

կ. Պոլիս 1/14 Նոյեմբեր

Արիկ Ունճեանի սպանման դատավարութիւնը երերորդ անգամ ըլլալով տեղի ունեցաւ «հրապարակաւ»

— ինչպէս հոչակեց տեղական մամուլը — և տաճկական ծանօթ «արդարագատութեամբ» դատապարտուեցան ամբաստանեալներէն չորս հոգի։ Թէ թուրք կառավարութիւնը ի՞նչ անպարկեշտ եղանակներու դիմում ըրաւ ծանրածանը յանցանքներ վերագրելու համար ամբաստանեալներուն, կարող էք դիւրաւ երեւակայել։ Վարդանեանի ընկեր համարուած Սմերիկահըպատակ Ս.Փարեանի յանցանքը ուրիշ բան չէր եղած, եթէ ոչ Սմերիկայէն Պոլիս եկած ըլլալ և քովլունեցած ըլլալ զէնք մը, յար և նման վարդանեանի զէնքին։ Այս պարագան բաւեց որ՝ կարգ մը վարձուած և աւան-շահ ատիներու վկայութիւններով՝ Ս.Փարեան 15 տարուան բանտարկութեան դատապարտուի։ Դարձեալ, իրը «յեղափոխական» — երկար ատենէ ի վեր այս բառը չէր գործածուած Պոլսոյ մամուլին մէջ — և իրը «խոռվարաներու անիծապարտ (?) դասակարգին» անդամակից ամբաստանուած երիտասարդ մը, որ Պոլսէն հեռացած էր Ունճեանի սպաննութենէն տասնըհինդ օր վերջը, մահուան դատապարտուեցաւ։ Վը-ձըռաբեկ Ատեանին դատավարութեանց ներկայ գտնը-ող փաստաբան մը ինձ հաւասարեց՝ թէ յիշեալ երիտասարդին դէմ ո՛ւէ կարևոր վկայութիւն կամ ատացոյց չի կար՝ որ հաստատէր անոր մեղսակցութիւնը Ունճեանի խնդրոյն մէջ։ բայց որովհետեւ Պոլսէն փախած էր, և որովհետեւ կառավարութիւնը ծանրապէս դատապարտելիք մարդոց պէտք ունի այս պահուս, մեծագոյն պատիժին դատապարանց զայն «ի բացակայութեան»։ Այսպէս թրքական ոճարադատ ատեանները մահուան կը դատապարտեն կատարուած գործի մը բոլորովին անտեղեակ մարդիկ։ Ներկայ պարագային մէջ ալ, յիշեալ փախատական երիտասարդը, եթէ երբէք յարաբերութիւններ ալ ունէր յեղափոխականներու հետ, միւս կողմէ ապացուցուած է որ Ունճեանի սպաննութեան մէջ ո՛ւէ դեր չէ՛ ունեցած, հետեաբար արուած վիճուք թուրքիոյ արդարակորով դատախազներուն հայատեցութեան հետեանքն է պարզապէս։ Սուլթանին շլմորած կառավարութիւնը ճիշդ այս պահուս պէտք ունէր մահուան վճիռներով սարսափ ազգելու թրքահայոց վրայ, և Արիկ Ունճեանի սպաննութեան պարագան լաւագոյն առիթն էր։

Տակաւին յայտնի չէ թէ Սմերիկեան կառավարութիւնը ի՞նչ ընթացք պիտի բռնէ հանդէպ կրկնապէս դատապարտեալ Վարդանեանի և Ս.Փարեանի։ այս վերջին ո՛ւէ գործակցութիւն ունեցած ըլլալը ապացուցուած է անշուշտ Սմերիկեան դեսպանին կատարած քննութենէն։

\* \* \*

Վերջացող ամսուան ընթացքին կ. Պոլսոյ բոլոր անկիւնները յուզման ենթարկող պարագան՝ ուսումբերու կամ պայթուցիկ նիւթերու իրական ու ենթաղը-րական գրաւումը եղաւ։ Սուլթանին մահափորձը, իզմիրի դէպքերը և Ունճեանի սպաննութիւնը՝ յարակից երկրորդական դէպքերով՝ չափէն աւելի ահարեկած էին Պոլսարտակ հայերը, և ահա՛ վրայ հասու անհաշիւ ձերբակալութեանց և խուզարկութեանց շրջանը, որու միջոցին եթէ երբէք երեան հանուեցան կարդ մը պայթուցիկներ, միւս կողմէ այլևս անուրանալի է որ թուրք սստիկանութիւնը այլ և այլ դաւերով հայերուն վերագրեց շատ մը անիշխանական ծրագիրներ, անգոյ կամ տարբեր նիւթեր իրր պայթուցիկ հոչակեց և ոգի ի բուին աշխատեցաւ կ. Պոլսոյ թաթլը ուսուփրէն կի ի ի բուին համարկի ընորհիւ՝ չկարենալով օրը օրին հետեւ քաղաքական աշխատրին նորութեանց, մէկ քանի տարիներ վերջ բոլորովին անտեղեակ պիտի ըլլայ աշխարհի

ղած բոլորները ներկայացուցած են Դրան, և մենք կը հաւատանք այս հաւաստումին, որովհետեւ այսօր մաս-սամբ վերջ գտած է այդ ոմբախնդիր գործելակեր-պը։ Աւելորդ է ըստել որ ուրիշ նոր մէթոսներ չեն պակսիր հայերը հարստահարելու համար։ Մասնաւոր ու վաւերական աղբիւրներէ կը տեղեկանանք հետեւ-ե ու դէպքը, որ շատ լու կ'ապացուցանէ թուրք ոս-տիկանութեան ծրագրած դաւերուն անպարկեշտու-թիւնը։

կ. Պոլսոյ մանչերու Սմերիկեան Գոլէճը շրջապատ-ւած է ամերիկացի ուսուցիչներու բնակարաններով և և ընդարձակ մարդագետիններով։ Հազիւ մէկ քիլօ-մէթր հեռու կը գտնուի կ. Պոլսոյ ամերիկեան հիւպա-տու Մր. Տիֆլոնընի բնակավայրը։ Տաճիկ սստիկա-նութիւնը միշտ կասկածելով կը վերաբերուի այս ամե-րիկան հաստատութեան նկատմամբ, անոր ընդար-ձակման արգելք կ'ըլլայ, նոր չէնքերու կառուցումը չուզեր թոյլատրել, թէպէտ ամերիկեան դեսպանին ճնշու մներուն տակ վերջ վերջոյ անդի կուտայ։ թուրք սստիկանութեան և նախարարութեան մէջ ահապէն մաս մը կայ որ այս վարժարանը խանձարուրքը կը նը-կատէ պաւլիար յեղափոխութեան, և այս պատճառաւ իսկ անդադար կ'աշխատի հսկողութեան ենթարկել զայն։ Այսօր, բնական է, հսկողութիւնը հայոց հա-մար է. թուրքերը կ'երեակայեն թէ Սմերիկեան դրօ-շին տակ դատախարակուող ամէն հայ պատանի Փէ-ստ նպատակներու կը ծառայէ, կամ «եպերելի», ա-նիծապարտ վարժունքներ ունենալ կը յանդգնի։ Աւելորդ իսկ է այս կասկածին ծիծաղելիութիւնը շեշ-տել հոս։ միայն մենք պիտի պատմենք այն դաւը, զոր կարգ մը դէպակուկի հնարամատութեան տէր հէ-րի Փներ սարքեցին իրը մէկ ամիս առաջ՝ պարզապէս հայ ուսունողները կատած ելի ներկայացնելու նպատա-կաւ։

Սուլթան Համիտի սստիկանութեան հաւատարիմ ծառաներէն մէկը՝ տեսակ մը պայթուցիկ նիւթ լեցը-նելով չիչ մը մէջ՝ կուգայ վարժարանին մերձակայ մարդերուն վրայ և հոն կը սկսի ձեռնարկել պայթու-մի մէծ գործողութեան։ Հազիւ հրագէնի ճայն մը կը բարձրանայ, և մէկ քանի հովիւներ միայն կը լսեն զայն։ թուրք հերոսը՝ իր մէծ քաջութիւնը կատարելէ անմիջապէս վերջը՝ կը դիմէ գիւղին, Ռումէլի-Հիւսորի, սստիկանատունը, և կը պատմէ թէ ի՞նչպէս լեռնէն անցած պահուն պայթումի ճայն ա-ռաւ, և լն։ Անմիջապէս թափօր կը կազմուի, ու գիւ-ղին սստիկանութիւնը կը խուժէ բլուրն ի վեր։ Մը-նացած դիւրին է երեակայել. արդարադատ քննու-թեանց բացակայութիւնը գիւղէք թէ ի՞նչ արդիւնքնե-րու կը յանդեցնէ այս տեսակ դաւերը։

\* \* \*

Մուս սստիկանադրութեան հոչակումը որեէ հար-ւածէ աւելի ազգած է ամաճկական պիւրօգրանին, և մասնաւորաբար Սուլթան Համիտի վրայ։ Մամու-վն խստիւ արգիլուած է ո՛ւէ ակնարկութիւն ընել այս մտանին. արգիլուած է նաև գրել մուսիս ներքին գործերուն, գործադուլներուն, Շուէտ-Նորվէկիոյ բաժանման, Աւագրո-Հունգարական հերձուածին և գեռ ու բուի ոյնքան կարեոր քաղաքական ինդիբներու վրայ։ Տաճկաստանի ժողովուրդին ստուար մէծամաս-նութիւնը՝ տիրող գրաքննական իիստ ու այլանդակ օրէնքներու չնորհիւ՝ չկարենալով օրը օրին հետեւ քաղաքական աշխատրին նորութեանց, մէկ քանի տարի-ներ վերջ բոլորովին անտեղեակ պիտի ըլլայ աշխարհի

քաղաքական վիճակին։ Արդարեւ, ի՞նչ կարելի է յուսալ ժողովուրդէ մը, որուն համար գեռ Եգիպտոսու, Արևելեան Շումելին, Կիպրոսը, Կրէտէն ևն գեռ կը գտնուին Օսմանեան փառապա՛նծ գահուն միահեծան իշխանութեան տակ……

### ԿԱՑՈՒԹԻՒՆԸ ՓՈՔՐ-ՀԱՅՔԻ ՄԷՋ

..... 12/25 Սեպտ. 1905

Վերջին մէկ ու կէս ամսուայ ընթացքին մէջ՝ Փոքր Հայքի Կողմէրը և մանաւանդ ծովեղերքները՝ արտասովոր խոտութիւն ու հալածանք ձեռք առած է թուրք կառավարութիւնը հայ տարրին վերաբերմամբ։

Երլուզգի հայացինջ Գաղանին նենդամիտ հրահանգներուն արդինքն են դարձեալ այս նորերեսոյթ հարըստահարութիւններն ալ, որոնց գործադրութեան եղանակը բաւական կը տարբերի անցեալին մէջ տեսնուածներէն։

Գաւառներու մէջ հազիւ արձագանք գտած էին Համիափին գէմ տեղի ունեցած վերջին մահափորձը և ապա Զմիւռնիոյ ծանօթ միջադէպը, և ահա՝ արտակարդ գրդումներ ի յայտ եկան իսլամներու մէջ, որոնք հոս ու հոն սկսան ահ ու սարսափ ազդել Հայութեան, ու նորէն ամէն Կողմէ լսելի եղան ջարդի ու աւարառութեան զրոյցները։

Պօլսէն կամ ուրիշ ո՛մէ տեղէ հասած ամենէն անհիմն ու անսույգ լուր մը եեթ՝ բաւակա՛ն է արդէն շարժման մէջ գնելու իսլամ չարագործները, որոնց վայրագ ու կատաղի ջղաձգութիւնը պահ մը հանդարտած ըլլալ կը թուէր՝ յորմէհետէ քարուքանդ եղող Սասնոյ տագնապալից անցքերու այժմէութիւնն անցած էր։

Հերի՛ք է որ նենդամիտ իսլամ մը նպատակաւոր սուտ մը յերիւրէ և հրամցնէ զայն իր հաւատակիցներուն՝ պարզապէս գրգռում յառաջ բերելու համար անսոց մէջ, երկրի չարագործները արդէն իսկ տրամադիր են իսկոյն հաւատալու ու ընդհուպ տարածայնութիւնը ծայր կուտայ իրենց մէջ թէ, օրինակ, հայ Փէտայիներն այսինչ տեղ այնինչ խլրառումն են հաներ ևլն. — «Ուրեմն պէտք է ջարդենք, փմացնենք ցեղովին այս անհանդարտ ժողովուրդը», կը կրկնեն ամենքը սրելով իրենց ախորժակը, ու կը ջանան պատրուակ մը ստեղծել և ատով հոսեցնել հայ արիւնը՝ ի յագուրդ իրենց մոլեգնութեան, և աւարել հայ քրտինքով չահուած ապրանքները՝ ի գոհացումն իրենց ընչաքաղցութեանն ու ագահութեան։

Ս... քաղաքին մէջ հրդեհ ծագեր է: — Հայերը պէտք է հեղինակ նկատուին անպատճառ։ և թրքական ազբիւրէ մը արտարդիսած այսօրինակ տարածայնութիւն մը քիչ վերջ իր իրողութիւն կը հռչակուի իսլամներու մէջ, որոնք աեղական ցածհոգի ու հայատեաց պաշտօնեաներու հետ միաբանած՝ քաղաքական գոյն տալ կ'ուզեն այսպիսի միջադէպերու, նպատակաւոր ամրաստանութիւն մը վերագրելով ամբողջ հայ ժողովուրդին։ Եւ սարսափը կը տիրէ դարձեալ անմեղ հայերու մէջ՝ ի տես իսլամական կատաղութեան։

Կառավարութիւնը կը խորհի Մուհամմէտի ծառաներուն արամադրութիւնը միշտ լարուած պահել զէպի երկրի Հայութիւնը, զոր այսպէս երբեմն ահ ու սարսափը, երբեմն սիսթէմաթիք հարստահարութիւններով փմացնել կ'ուզէ արդէն։

Վերոյիշեալ քաղաքին մէջ Պօլսէն տարագրուած խեղ ու աղքատիկ հայ մը՝ մասնաւոր խնդրանքի մը համար կը դիմէ պետական կարեսը պաշտօնեայի մը,

որ առանց բառ մը իսկ մաֆիկ ընելու դրազդ հայուն լալագին արտառնջին, կ'ըսէ «Քեաֆի՛ր էրմէնի, խընզը՛ր, տահա սէօլիւյօ՞րմուսուն, պիլմիյօ՞րմուսըն քի հէօքիւմէթ սիզին քէօքիւնիզի իւզմէք, սիզին պումիւլքտէ էսէրինիզի պիլէ պրագմամագ իսթէյօր, տէ՛ֆ օլ, շիմտի թէփէլէրիմ սէնի»... Ահա՝ պզտիկ նմոյլ մը այն անիրաւ նախատինքներէն՝ որոնց նմանները միշտ ու ամէն տեղ հրապարակաւ կը ժայթքեն հայտեաց իսլամ պաշտօնեաններէ։

Քանի մը հայ բեռնակիրներ, որոնք հայ վաճառականներու գործի մէջ կ'աշխատէին, օր մը նախատալից ու սպառնական խօսքեր կը լսեն լսզ հացագործէ մը որ, կ'երեխ, իր ուրիշ կրօնակիցներէն աւելի կարծամիտ գտնուած է և յայտարարած՝ թէ Սուլթանին գահակալութեան տարեդարձին պիտի զարդուին ելն։ Այս սպառնալիքէն սարսափահար՝ հայ բեռնակիրները իրենց սենեակը կր քաշուին այդ պաշտօնական աղմկալից հանդէսին (տօնամա) օրը, և երբ պատուհապէս սենեակին դուռը կը զարնէ դրացի աղդեցիկ լազ մը՝ կը վարանին դուռը բանալու և պարզմըտօրէն կը պարզեն այդ վերջին լսզին՝ թէ ի՞նչ բանէ շարժեալ սենեակին դուռը գոցած են՝ պատմելով վերը յիշուած հացագործին սպառնալիքը։ Շատ չանցնիր, խեղծ բեռնակիրները կը ծերակալուին ամբաստանուելով իրը խոռվարար, մինչդեռ գործը բացայացած են պարզապէս և լիտի կառավարութիւնը, առանց անգամ մը հարցաքննելու իսկ այդ ջարդի զրոյցը հրապարակ նետող լազ հացագործը, կը բանտարկէ և հուսկ ապա հսկողութեան տակ իրենց բնագաւառները կ'աքսորէ 12 անմեղ ու աղքատիկ հայ-գործաւորներ, որոնք հարցաքննութեան պահուն չէին անսացած թուրք պաշտօնեաններու թելագորութեանց, ըստ որում հայ վաճառականներու կ'ուզէին վերագրել այս տարածայնութիւնները։

Հայ բեռնակիրները աքսորելուն մէջ կառավարութիւնը երկու ծրագիր միանգամայն կ'իրագործէ։ նախ վիճացնել հայերը նիւթապէս՝ թոյլ չտալով որ քիչ մը հանդիստ գտնեն, երկրորդ՝ ասպարէզ տալ թուրք և քուրդ բեռնակիրներու, որոնց առիթ չէին տար հայ գործաւորները՝ չնորհիւ իրենց հաւատարմութեան ու աշխատասիրութեան։

Միւնոյն քաղաքին մէջ կառավարութիւնը աւելի յառաջ տանելու կը ձգտի իր հետապնդումներն ու հաշածանքը՝ չնորհիւ քանի մը վատ ու թրքամոլ հայերու գաղտնի թելաղրութեանց։ Թաղերու մէջ բնակող պանդուխտ ու ամուրի հայերու անունները կ'արձանագրեն և զրոյց կը չըջի թէ այս կարգի երիտասարդ-ները իրենց տեղերը աքսորելու թաքուն նպատակ մը ունի կառավարութիւնը։

Բոլոր հայ բեռնակիրները մէկիկ մէկիկ կառավարատուն կանչուած ու իրենց անունները արձանագրըւած են։ մարդգլուխ 15 ական զուրուշ անանուն տուրք մըն այ սահմանած ու գանձելու վրայ են։

\* \* \*

Սադին, Հայոց Առաջնորդը՝ որուն բովանդակ արժանիքը իր շողոքորթ լեզուին ու փառաւոր մօրուքին մէջ կը կայանայ, բոլորովին անտարբեր կը մնայ իր կոչումին, և առերևոյթ ճիգ մը իսկ ցոյց չի տար կառավարական հալածանքին զոհ գացող տարարադդ, չքաւոր ու անմեղ հայերուն իրաւունքները պաշտօնելու համար։ Արդէն հայ կղերականները, ի բաց առեսլ յարգելի անշան փոքրամասնութենէ մը, ո՞ր մէկ տեղ, և ո՞ր մէկ պարագայի մէջ խղճամտութիւնն

ունեցած են պաշտպանելու ազգային շահերը — գէթ արդի քաղաքական հանգամանքներուն ներած ուսհմանին մէջ — տխմարութիւն պիտի ըլլար ուրեմն ազգոգուտ ջանքեր սպասել Ս... քաղաքին վաւաշոտ ու անկորով, թոյլ ու շահամոլ եպիսկոպոսէն, որուն անցեալին անբարոյական արարքները գէթ Արտասահմանի մէջ ապրող հայերուն ծանօթ իրողութիւններ են, փոյթ չէ թէ երկրի ժողովուրդը անգիտակ ըլլայ անորինկած բարքերուն, հոգ չէ թէ Ազգ Պատրիարքարանն ալ իր պաշտպանութեան թեւերը տարածէ՝ հայ կը բարերականութեան պատիւն ազգարատող այս կարգի անտրժաններուն... Բայց, ի՞նչ կ'ըսեմ, հայութեան գիտուկից մասին ծանօթ չե՞ն միթէ այն նկատումներն ու գծուծ հմաշիւնները, որոնց համեմատ կը անօրինէ Օրմանզատէ պատրիարքն իր գերիշխանութեան ենթակայ ազգ ։ ընդհանուր համայնքներու Առաջնորդական ու կոսնական գործերը քանզի պատրիարքական գլխաւոր կոչումը իր ոչ-բարոյական արարքներով նըսմացնող Մաղաքիա մըն ալ, Սրբազնի դիմակին տակ պարտկելու համար իր ներքին ապականութիւննելը, պէտք ունի անկառիկած չքմեղացնելու այն եպիսկոպոսները, որոնց մէջ պահուած թաքուն համաձայնութեան նպատակն է ապահովել իրենց ազգեցութիւնը հայ-ժողովուրդին վրայ, ու ասոնք ամէնքը, թէև միշտ իրարու նախանձուու ու զիրար հալածող, կը միաբանին, սակայն, ամէն անգամ որ աշխարհական գասակարգին կողմէ փորձեր ըլլան կղերներու ծանր լուծը թօթուելու ։ Ահա՛ թէ ո՞րն է միաբանութեան գաղտնիքը այժմու կղերականներուն, անպատկառ եպիսկոպոսներուն՝ որոնցմէ շատերը կրնանք մատնանշել պոլուական հասարակատուններու հեշտասիրական մոլութեանց ենթակայ իրենց բարքերովը, և որոնք՝ իրենց ալեւորութենէն ալ չեն խանիր ու դաւառներու ընտանեկուն սրբութիւնն ու համեստութիւնն ալ եղծանելու կը նըկըրտին հոս ու հոն...։ Ասդին Ազոտ Սրբազն մը, անդին Սրբուակէս Վահքեան մը, այլուր ասոնց ամբարիշտ նմանները, ու ամէնուն քար զայթակղութեանցը՝ Բարթողիմէս Զամշեան, ամենքն ալ Սրբազն' (։ ։ ։) գայթակղեցուցիչ օրինակներ կը հանդիսանան աստիճանով իրենցմէ փոքր կղերներուն և պատու հաս կ'ըլլան հայութեան գլխուն ։ ու այսօր այդ պատուհասներուն մէջ, հայրենակիցներ, մեր անհեռատես ժողովուրդը չի նշմարեր գեռ այն նենգամիտ համաձայնութիւնը, որու նմանը՝ քաղաքական ապէս՝ Սուլթանին ու իր պաշտօնէից մէջ գոյութիւննեւնի:

կը ներէք, յարգելի ընթերցողներ, որ այսպէս նիւթէն շեղելով կղերներու արարքին վրայ ծանրացայ, նպատակն էր ճանչցնել մեր ազգայիններուն թէ՝ «Տզրուկները Հայուստանի մէջ» խորագրով իր յօդուածին մէջ՝ «Ճահէն» մսոցած էր յիշատակել Տզրուկներու զիլաւորները, անարժան կղերները, որոնք թուրքէն ու քիւրտէն ոչ նուազ կը կեղեքեն հայ ժողովուրդը և ամէնէն վաւանդաւոր ու թունաւորիչ Տզրուկներն են Հայ-Արիւնին։

## ԶԳՈՆ

\* \* \*

Ընդհանուր կոտորածի սպառնալիքը միշտ առկախ կը մնայ գաւառի հայ ընակչութեան գլխուն ։ Իսկ մասնակի չարագործութիւններն ու սպառնութիւնները կը չարունակուին։ Ասոնցմէ մէկ քանիները կ'արձանագրենք հոս մեզ հասած նորագոյն ու վաւերական տեղեկագրերէ քաղելով։

ՍԵՐԱՍՏԻԱՑէՆ 4-5 ժամ հեռաւորութեամբ գիւղի մը մօտ պատահեցաւ քանի մը ամիս առաջ հետեւալ գէպքը։ Կիւրիւնցի Մրմրեան անուն հայը մօտակայ գիւղ մը գացած էր ապրանք ծախելու։ Հոն մէկ քանի քիւրտեր՝ դրդուած իրենց մեծէն, որ Մրմրեանի հետ թշնամացած էր, զայն կողոպտելէ յետոյ ուղած էին սպաննել, բայց շնորհիւ ուրիշ քիւրտի մը, որ զինքը պահած ու գիշերանց գաղանի գիւղէն փախցուցած էր, Մրմրեան ողջ մնաց։ Այս գէպքէն ժամանակ մը վերջ, Մրմրեանի տղան, Սիսակը, իր մէկ ազգականին հետ միւնոյն գիւղը կ'երթայ առեւտուր ընելու։ Հոն մէկ քանի օր մնալէ և իրենց գործը տեսնալէ յետոյ, գիւղէն կը մեկնին։ Բայց հաղիւ թէ ժամուան մը ճամբայ գացած էին երբ երեք զինեալ քիւրտեր կը պաշտրեն զանոնք և կը սպառնան զիրենք սպաննել։ Եթէ փախչին ։ Երկու անգին հայերը կանգ կ'առն են ստիպեալ։ Քիւրտերը կը մօտենան, և անոնց բոլոր ունեցածը կողոպտելէ վերջ՝ թող կուտան զիրենք։ Խեղճերը՝ գոնիէ կեանքերնին խնայուած ըլլալուն գոնի՝ գէպի քաղաք ճամբանին կը շարունակեն։ Բայց քիւրտերը նոյն միջոցին կ'անդրադառնան թէ անոնք քաղաք հասնեններուն պէս՝ կառավարութեան լուր տալով մի գուցէ զիրենք ձերբակալել տան՝ կ'որոշեն երկուքն ալ սպաննել։ Այս նպատակով՝ կը պոռան անոնց ետեւէն, որպէսզի դառնան ու իրենց դրամներն ու ապրանքները ետ տանեն։ Սիսակը անոնց խոռքերէնին խարւելով ետ կը դառնայ, իսկ իր ազգականը՝ գուշակելով անոնց նենդ զիտումը՝ կը շարունակէ փախչիւ։ Սիսակը՝ քիւրտերուն քով հասնելուն պէս՝ կը բռնեն զայն ու ճամբէն գուրու ամայի տեղ մը տանելով՝ անոր գլուխը, բազուկները, ոտքերը կը կարեն, աշքերը կը փորեն, ու բոլոր այդ կարուած անդամները չորս կողմ ցիրուցան նետելէն ետք, կը հեռանան։

Իր ազգականը՝ քաղաք հասնելուն պէս՝ եղելութիւնը կառավարութեան իմացուց, ոստիկան-գինուորներ զրկուեցան ոճիրը գործուած վայրը, ուր Սիսակի յօշուառած անդամները գտնուեցան և հաւաքուելով բերուեցան ու Առաջնորդարանին յանձնուեցան։

Այս գէպքը մեծ յուղում յառաջ բերաւ քաղաքի հայ բնակչութեան մէջ։ Յաջորդ օրը ոճրագործները ձերբակալուեցան ու 15 տկան տարի բանտարկութեան գատապարտուեցան։ Բայց առաջին անգամը պիտի ըըլլար՝ եթէ 15 ամիսը շանցած բանտին դռները բաց գտնէին անոնք իրենց առջեւ։

«Armenia»ի Հոկանմրերի թիւն մէջ կը գտնենք Սամսոնի հայերէն Պոլսոյ Անդլիական գեոպանին ուղղեած հետեւալ աղերսագիրը։

Նորին Բարձրապատուութեան

կ. Պոլսոյ Դեսպանին Մեծն-Բրիտանիոյ

Տէ՛ր,

Ներկայիւ համարձակութիւնը կունենանք ի գիմաց Սամսոնի հայ ժողովրդեան դիմում ընել յոսս Զեր Բարձրապատուութեան և պարզել մեր հետեւալ տըրտուններն ու ցաւերը։

Վերջին քանի մը շարթուան ընթացքին Սամսոն երկու անգամ հրդեհ պատահեցաւ։ ասոնցմէ առաջինը որպէս թէ հայ խոհարարի մը խանութէն ծագած ըլլայ, թէև այս պարագան տակաւին չէ հաստատուած և միւս կողմէ հաստատողներ ալ կան թէ այդ խոհարարին մօտը գտնուած խլամի մը խանութէն ծագած է։ բայց որովհետեւ անգամ մը աեղական թիւրք խուժանը և կառավարական պատասխանի թիւնը իր հայուն ուղեցին վերագրել այլեւո ոչ ոք կրցաւ համարձակիլ վկայելու համար թէ հրդեհին ծագումը ո՛չ

թէ հայու, այլ ընդհակառակը իսլամի մը խանութէն է: Մէկդի թողով այս պարագան՝ յորում ամբաստանութիւնը որու շուրջ ալ դառնայ՝ տեղական կառավարութեան պարտականութիւնն էր յանցաւորը գանել և պաժել առանց ազգի և կրօնքի խափի գնելու, պարաք կը զգանք մատնանշել թէ ի՞նչ մեծ շափազանցութիւն ու անիրաւում գործեց տեղական կառավարութիւնը, մի այսպիսի արարք՝ որուն թուրք կամ հայ անհատի մը գործած ըլլալը բացայաց է՝ վերագրելով քաղաքական դիտումի մը և ամբաստանելով առ այս մի ամբողջ հասարակութիւն, հայ ժողովուրդը: Ընդունելով պահ մը՝ թէ այս արարքին հեղինակը հայ անհատ մը լինի՝ կառավարութեան պարտքն էր պատժել լոկ անհատը և թոյլ չի տալ որ իսլամ հասարակութիւնը՝ այս առթիւ՝ թշնամուկան նախատինքներ ու սպառնալիքներ տեղուցնէ մի ամբողջ ժողովուրդի: Հըրդեհին յաջորդ օրէն սկսեալ իսլամներուն մէջ սկսաւ տիրել սոսկափի գրգռում մը դէպի հայ ժողովուրդը, զոր կ'ամբաստանէին նոյն իսկ հեռագիրներ տեղացնելով Պոլիս՝ թէ «Հայերը մեր տունը տեղը այրեցին և մեզ մոխիրի վրայ նստեցուցին են»: Միւս կողմէ կարգ մը իսլամներ ալ իրենց բնակած թաղերէն ըսպառնալիքներու տարափով ու թշնամական նախատինքներով սկսան հանել հայերը ըսելով. «Զեզի վստահութիւն չունինք, դուք դիտմամբ կրակ կը ձբդէք իսլամական շէնքներու մէջ են»:

Մի քանի օր վերջ հայոց թաղին մէջ, յանկարծ, գիշեր ատեն ծագեցաւ հրդեհ մը, որ ամբողջ հայ-թաղը այրելու լաֆելու վտանգը կը սպառնար, բայց շընորհիւ տարուած ժողովրդական ջանքերու, միայն մէկ տուն այրուելով հրդեհին տուաջը տանուեցաւ: Այս երկրորդ հրդեհը կանխամտածութեամբ քանի մը անծանօթ իսլամներու կողմէ ձգուած ըլլալը և նոյն գիշերը ուրիշ քանի մը հայ տուներու վրայ ալ միենոյն կարգի թշնամական փորձեր տեղի ունենալը հաստատող բաւական զօրաւոր փաստեր կան, սակայն և այնպէս տեղական կառավարութիւնը բնաւ՝ մտիկ շընելով և հաւատք չընծայելով հայոց վկայութիւններուն, ո՛չ միայն չուզեց հետապնդիլ յանցաւորները գտնելու, այլ նոյնիսկ բոլորովին անմեղ մէկ քանի հայեր՝ պատուաւոր անձեր — բանտարկեց ու հարցաքննութեան ենթարկեց մէկ քանի օր:

Այս հրդեհներէն քիչ վերջ, արձագանգ գտաւ հոսիզմիր քաղաքին մէջ պատահած միջադէպի մը տարաձայնութիւնը. ահա՝ ի՞նչ որ աւելի սաստկացուց իսլամ մոլեռանդներու հայտեցութիւնն ու գրգռումը, այնպէս որ բացէ ի բաց ջարդելու, «թալլելու իսուքը ու սպառնալիքներ կը լսուին իսլամ չարագործներու բերաններէն»:

Իսլամ խուժանին այս միենոյն տրամադրութիւնը հետզհետէ սկսած է աճիլ ու ընդլայնիլ՝ բացի Սամսոնէ՝ նաև ներքին հայաբնակ գաւառներու մէջ ալ, ըստ որում հիմակուընէ մեծ ահ ու սարսափի մէջ է հայութիւնը և ժողովրդական գաղտնի դիմումներ կ'ըլլան, որպէսզի օր առաջ, ժամ առաջ մեր այս տագնապալի կացութիւնը պարզենք առ Զերդ Բարձրապս տուութեան:

Մասնաւորելով մեր աղերսանքը՝ Սամսոնի հայ բընակչութեան կացութեան դարմանը խնդրելու, չափազանցութիւն չէ երբէք, Բարձրապատիւ Տէր, թէ իրաւամբ երկիւղալի կացութեան մը մէջ կը գտնուինք այժը Սամսոնի հայերս գիշեր ու ցորեկ: Մէկ կողմէ

կեանքի վտանգը կայ մեր գլխուն վերև սպառնական, միւս կողմէ հայ տուները հրդեհելու բազմատեսակ փորձեր կ'ընեն իսլամ շանագործներ. քանիցս հայ տուներու մօտէն, հոս ու հոն, գտնուեցան դիւրավառ նիւթեր և հրձգութեան յատուկ իւղուած լաթեր, զորոնք զետողող կարգ մը իսլամ տղաքներ տեսանք, որոնք կը փախչէին: Այս բոլոր երեսութիւնները և հոս ու հոն տաճիկ ազբերներէն լսուած զանազան շշուկները, բաւական են հաստատելու՝ թէ իսլամ խուժանը և մանաւանդ «լազ գայզգիհիներու համբաւաւոր դասակարգը կը կարծես թէ ուխտած են և մոլեգնաբար որոշած՝ ուշ կամ կանուխ այրել բնաջինը ընել հայ թաղը և մանաւանդ ջարդել հայութիւնը, ու այս բանին համար լոկ պատրուակ մը կը փնտան:

Տեղոյս Միւթէսարը Փը՝ արդէն իսկ ծանօթ ու համբաւաւոր եօղջատի մէջ իր հայատեաց արարքներով քըն ու մոլեռանդութեամբը՝ շատ թոյլ կը գտնուի և չեռի է պաշտպանելէ ժողովուրդին կեանքը, պատիւն ու ինչքը: Իր նախորդին օրով թուրք չարագործներ համարձակութիւն չէին կրնար գտնել իրենց ուղածը ընելու, իսկ հիմա՝ այս կառավարչին օրով աստիճանաբար փոխուեցան թուրք ժողովուրդին ձգտու մներն ու ըմբռնումները և նոյնիսկ պետական ստորագաս պաշտոններու ընթացքը: Հայ ժողովուրդը ամենեկին վստահ չէ, թէ Միւթէսարը Փը պիտի ուզէ կամ պիտի կրնայ առաջքը առնել ուեէ ծանր միջադէպի՝ բաւական է որ թուրք չարագործներ յանդգնութիւնն ունենան երեան բերել այս կարգի մի դէպք:

Հայոց տեղոյս առաջնորդը, իր պաշտօնին անգիտական թուրքի, թոյլ ու անկարող կղեր մը, հեռու է մտածելէ իր ժողովուրդին վիճակին և գէթ դիմումներ ընել տեղական կառավարութեան կամ հիւպատոսներուն իրերու այս վտանգաւոր դրութեան առաջքը առնելու համար:

Հիւպատոսները, որոնցմէ կարեսը մէկ քանիները երկար ատրիներէ ի վեր կը պաշտօնավարեն հոս՝ առանց անձամբ տեսնելու ընդհանուր կոսորածները յիշեցնող ուեէ արհաւրալից միջադէպի, անդական թուրք պաշտօնէութեան հետ իրենց մշակած յարարերութիւններէն զգալիօրէն ազգուած ան և միրճուած տեսուկ մը անտարբերութեան մէջ, ըստ որում խորունկ ու շագըրութիւն մը չեն գարձներ թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ իրենց չուրիշը և ի՞նչ պարտականութիւններ ունին իրենք, իրբեկ քաղաքակիրթ ու քրիստոնեայ պետական թիւներու ներկայացուցիչներ, իրենց պաշտօնավարած տեղերու քրիստոնեայ հասարակութեանց ու մասնաւորակի մշտական հայ ցեղին կեանքն ու պատիւը պաշտպաններու անսակէտով: Հիւպատոսներ ալ կան որոնք հետի են ակնարկ մը իսկ դարձնելէ այս կարգի երեսութիւններու և ժողովրդական յուգումներու, և որոնք աւելի իրենց կամ իրենց հայաբնակներուն անտեսական շահերը կը խորհին քան ուրիշ ոչ մէկ անցուղարձիք վրայ:

Արդէն հայ ժողովուրդին մէջ, ցաւ է ըսել թէ, կը պակսի հեղինակաւոր ու դիրքի տէր, խելացի ու զարդացած այնպիսի անձնաւորութիւն մը՝ որ կարենար նշանակելի գեր մը կատարել ի պահպանութիւն ժողովրդական իրաւունքներու: Այսպիսի անձաւորութեանց պակասը, սակայն, հայ ժողովուրդին անընդունելու գաղտնական կացութեան մէջ իրաւական գաղտնական պատահի թշնամանքներու, ըստ որում տիրող կառավարութեան գլխաւոր պաշտօնէու-

թիւնը անմիջապէս կը զնառէ, նեղութիւններու կ'ենթարկէ, եթէ ունէ հայ իրաւունք մը պաշտպանելու յանդգնի և կամ Առաջնորդարանի զործերուն մէջ արդարացի ձայն մը բարձրացնել ուզէ: Մէկէ աւելի օրինակներ կրնանք տալ՝ եթէ հարկ ըլլայ՝ ավացուցանել թէ ինչ է թիւրք կառավարութեան պաշտօնեաներուն ընթացքը գէպի հայ ունեսորները և զարգացածները, որոնցմէ առաջիններէն մեծաքանակ կաշառքներ կորդղելով և վերջիններուն «Դուք յեղափոխականներ էք» ի նման զրաբարտութիւններ ընելով, չեն թողուր որ ազգին մէջ իրաւունք ու ճշմարտութիւն պաշտպանելու կարող տնհատ մը իսկ գոյութիւն ունինայ:

Կը թախանձենք, Բարձրապատիւ Տէր, որ բարեհաճիք հայ ժողովուրդին հոս և գրեթէ ամէն տեղ ունեցած վատանգաւոր ու անձկալի կացութեան վրայ գորովալիր ակնարկ մը դարձնել և յանուն մարդ կութեան ու քրիստոնէութեան դիմել այն ազգու միջոցներուն, որոնց չնորհիւ կեղ բոնական կառավարութիւնը ստիպուի անմիջական հրահանգներ տալ Սամսոնի տեղական կառավարութեան, որպէսզի այս վերջինը առաջքը առնէ հայ ժողովուրդին դէմ լարուած թշնամութեան:

Որով կը մնանք ընդ միշտ երախտապարտ առ մեծ պետութիւնն Բրիտանիոյ և առ Զերգ Բարձրապատութիւն:

## ՔԵԴՐԵՐԱԿԱՆ

Եթէ խաղ մը չէ որ կը խաղայ Սուլթանը, կամ եթէ խաղ մը չէ՝ զոր եւրոպական պետութիւններ երարու գէմ կը խաղան ձեռքի տակէ՝ այն ատեն պէտք է հաւատանք որ Ապահւ Համբար, ինչպէս կը հաղորդեն վերջին հեռադիրները, ընդունած է Մակեդոնիոյ ելեմուտափի քօնդրոլի մասին՝ եւրոպական պետութիւններու ներկայացուցած ծրագիրը, քանի մը փոփախութիւններով, որոնք ո՛ւնէ շափով արգելք չեն ըլլար ծրագրին արդիւնաւորականութեան: Դիւրին չէ, անշուշտ, մէկ անգամէն հաւատալ ու համոզուիլ, թէ Սուլթանը անկեղծօրէն բռնադատուած ըլլայ ընդունելու այդ ծրագիրը և կամ երեն վերապահած ըլլայ, իր կողմէն առաջարկուած փոփիխութիւններուն մէջ՝ իրաւունք մը, որով պիտի կարենայ ձգձգել, արդիւլ այդ ծրագիրը և կամ չի թողուլ որ անիկա ունենայ իր անմիջական, իր թեթեցնող ու միտթարար արդիւնքներն, որոնք՝ ինչ շափով ու ինչ ձեռով ալ որ երեամ գտն՝ Թուրք անիրաւութեան կեանքը կործոցնող՝ արիւնի քամոււած կոթիլներ պիտի ըլլան միշտ: Ասոր համար գժուար է հաւատալ թէ Սուլթանը՝ առանց յետնազոյն միտքերու, տեղի տաւած ըլլայ: Իսլամութեան ներկայ վիճակը, համբուլամական գաղափարներու վերաբարձրումն ու անոնց շափով մը գործադրումը, Շինասիւկան վարդապետութիւններ, որոնք իսլամութիւնը վարող քաղաքական — կրօնական բարձր շրջանակները ներսէներու թափանցած են, զորուոր կասկածը կը ներշնչեն թէ Ապահւ Համբար պիտի հաւանի զիւրաւ տեղի տալ: Անիկա չի կրնար հանդուրժել որ իր զերիշխանութեան չէնքը խախտի, կոտրի և աստիճանական վիլուզումին ենթարկուի՝ քրիստոնեաց, այսինքն «կ'ետքուու» զիւանտազիառութեան հնարքներուն ու հարուածներուն տակ և թէ

զայն կործանողը չըլլայ՝ թափուած քրիստոնեայ արիւնին հեղեղը . . . :

Այս մասին Լօնտըն «Սփէքթէյթըր» հետեւալը կը գրէ ուշագրաւ խմբագրական յօդուածի մը մէջ՝ «Թուրք մեծամեծները գիտեն, թէ ուշ կամ կանուխ սովալուած են կոռուիլ կամ զէպի Սոխտ նահանջել: Անոնք մարդիկ են որ՝ բնութեամբ կամ կրօնական համոզմամբ՝ կը մղուին կոռուիլը նախաղասել: Անոնք երբէք բոլորումին չեն լքաներ այն գաղտնի յոյսը՝ թէ Նախախնամութիւնը կրնայ իրենց կողմը բռնել կամ իրենց գաղտնի համոզումը՝ թէ պարականութիւն: մըն է, կախ յայտարարելով, հասկնալ թէ ի՞նչ է բարձրեալին յայտնի որոշումը»:

Միւս կողմէ եւրոպա՝ խարուած թէ ոչ՝ լրջօրէն ձեռք առած կ'երեխ Մակեդոնական քօնդրոլի հարցը: Անյինիսկ Գերմանիա փափաքող է որ Թուրքիոյ եւրոպական վիլյէյթներուն մէջ կարգ և օրէնք հաստատուի: Պետութիւնները, այսքան առաջ երթալէ վերջ, չեն կրնար՝ անշուշտ՝ առանց իրենց հմայքը ջախջախտած ըլլալու՝ նահանջել իրենց գիրքէն:

Եթէ Սուլթանը ընդդիմանայ, ինչ որ անկարելի չէ, կամ եթէ գժուարութիւններ հանէ քօնդրոլի ծրագրին գէմ, ինչ որ շատ հաւանական է, այն ատեն ակներեւ է որ Պալքաններու մէջ խոռվութիւններ, և Անյինիսկ Պուլկարօ-Թուրք պատերազմ մը, գրեթէ անխուսափելի կը գառնան: Ֆէրախնանտ իշխանի եւրոպական դաշլիճներու մօտ այցելութվունը սերտօրէն կապուած է Մակեդոնական խնդրոյն: ինչ որ ըլլայ, սակայն, Պետութիւններու տեսութիւնը Պուլկարօ-Թուրք պատերազմի մը մասին, Թուրքերը պիտի չուզեն առանց արիւն թափելու գլուխ ծռել կեավուոններուն և ձեռքէ հանել իրենց տիրապետած երկիրներէն մէկը: «Անոնցմէ լաւագոյնները, կը գրէ նորէն «Spectator», փոխանակ ջարդի սկսելու, ցնծութեամբ պիտի քալեն Սօֆիայի վրայ և կատարեալ յեղաշրջում մը յառաջ պիտի բերեն: Եթէ Պուլկար Բանակը՝ որ 250,000 բացառապէս տոկուն և լու մարզուած մարդերէ կը բաղկանայ՝ շահի առաջն մեծ ճակատամարտը, Պոլիս պէտք է իյնայ, և անոր ապագային հարցը կրնայ եւրոպական պատերազմ մը գրգռել: իսկ եթէ, ինչ որ աւելի հաւանական է, Թուրքերուն ժառանգական մարտափրական հանճարը յաղթանակէն, այն ատեն Ռուսիա՝ հակառակ իր ներքին յեղափոխութեան և Աւստրիա՝ հակառակ իր ցեղային խոռվութիւններուն, պիտի չի կրնան՝ միջամտութեան այդքան գըրգընէ հրաւէր մը անտեսել: Հարկ անհրաժեշտ պիտի ըլլայ, ինչպէս մարդէ արդին, որ եւրոպական թուրքիոյ ճակատագիրը վերջնականապէս որոշուի: Արևելեան եւրոպա չի կրնար անսահմանօրէն տեսել արիւնակեղ խառնաշփոխութիւններու այս շաղապատումին մէջ»:

Թղթակցութիւն, գրամ, և լու գրկել հետեւալ հասցէով.

To The Editor of "HENTCHAK",

P. O. Box, 1731 Boston, Mass., U. S. A.